


ՆՈՐ ԵՐԳԵՐ

≡ Վ Ի Կ Տ Ո Ր Ի Ս Ա Ղ Ա Ն Ո Ւ Ր Ի ≡



Ս Ի Ր Ա Յ Ե Ր Գ Ը

Ա Ո Ւ Գ Ա Ր Մ Ե Ն Ս Ի Ղ Ա Ռ Ո Ւ

Իղբայրական հաւատքի գիմակ դըրած էթէ գայ
 Նենզը քեզի, եւ հրնձէ քու դաշտերուդ վըրայ
 [դաւն,
 Էւ մոռացօնքը գործէ իր վատութիւնը դըժնեայ,
 Թող քու հոգիդ յեղյեղէ քու տազնապիղ ու վշտիդ
 Որ հոս եմ ես անվըտիտ:

Եթէ մըրրիկը փըշրէ երազին թեւն օդահերձ,
 Ու դալկութիւնն ելլէ վեր եւ տարածէ իր ճանկերն
 Հոն ուր ըզձանքըդ կերտեր էր գըրգարան բարւ
 [ձրաբերչ,
 Ուրախութեան եւ յուսոյ նոր ճաճանչներ լուսագէտ
 Քեզի պիտի ցաթեմ ես:

Աւ թէ խաւարը երբեք ճակատագրին ճամբուն
 [վրայ
 Քեզ պարուրէ ու քայէ վար՝ անդունդին զաշարու
 Աքերուն մէջ, կանչէ՛ դուն, դուն իմ անունըս
 [կարգա,
 Եւ ես՝ ըրած սիրտըս ջահ՝ պիտի թըռչիմ փոււ
 [թապէս
 Ու քեզ պիտի փըրկեմ ես:

Ո՛չ, վասն զի ուներդ բախտ՝ արթունի՛
 Երբանիով ծանրացուց՝
 Սանդուղներդ կ'ելլեմ վեր,
 Եւ կը զարնեմ քու դըրան
 Եւ կ'երգեմ այս մատրիկալն:
 Այլ լաւ գիտեմ որ դուն մնում ջըրերու
 Ըստորմիջէն կապտորակ
 Կը սուառնիս՝ հոգոյն անխէթ թեւերով՝
 Դէպ հոն՝ ուր մէկը չըկայ
 Որ դըրուատէ կամ բասրէ.
 Դէպ ի գմայլման լըուութիւններն, երազի
 Դէպ ի մարդերն անասման,
 Գաղափարին դէպ ի ազատ երկինքներն:
 Գիտեմ որ դուն խանդակաթ
 Չես երկրաւոր պըրնութեանց
 Եւ գըռենիկ պարծանքի.
 Գիտեմ որ քու երգերուդ
 Մէջ կայ նըշոյլ ու փայլակ.
 Եւ կը սիրէ ու կը ճանչնայ քու ողիդ
 Փոթորիկներն ու կոխներն,
 Եւ ստորաքարը կըրթերու դէմ կը ցասնու:
 Ասոր համար իմ հոգս,
 Ով քոյր, ըբեզ կ'ողջունէ:

Հ Պ Ա Ր Տ Ո Ւ Ք Ի Ի Ն

« Տ Ե Ս Ա Յ »

Ան վերջին նայուածքն անոր կը գուրցէր.
 « Ինչո՞ւ համար չես հաւատար, ինչո՞ւ
 « Պիտի սըռէի. հոգիս բովանդակ
 « Չես տեսներ դուն այս իմ աչքերուս մէջ:

Տեսայ որ մութ մահնիս քով
 Ամբիճ հրէշտակը մահուան
 Կը մօտեւոր հըրճուանքով՝
 Ճաճանչազեղ՝ աննըման:

« Կեցի՛ր, մի՛ ստիպեր զիս որ պաշտպանեմ
 « Ինքզինքս, հերքեմ խօլ ամբաստանութիւնն»:
 Աս կերպով բիբերը կ'ազաչէին,
 Բայց չըբացուեցան կարմրալար շուրթերն:

Փունջն իր ոսկի մագերուն
 Էր աչքերուն վապազոյր,
 Ու ժըպիտով շըրթներուն
 Կ'ըսէր ինծի. — Հեստ եկուր: —

Յափըշտակուած լուսակաթ
Գողտըր դէմքովն՝ հոգեկին,
Սին գործերէ խոնջ՝ վըհատ՝
Կ'երկընցընեմ իմ ձեռուին:

Եւ սիրտըս երբ մահացուի
Այն կատարեալ հանգըստեան
Սուրբ հաւատքին կը բացուի,
Զոր կը շնորհէ ինք միայն,

Կը շընչէ ձայն մը ժրպիւրհ
Իմ ականջիս մօտ յանկարծ.
« Արթընցիր, օն, ոտք ելիր.
Քալէ, խաչդ ուսըդ գարկած »:

Ե՛ՂԻՔԱՅԻՄԱՆՆ ՍԵ՛Ղ

Պիտի ուզե՛նք զիրար սիրել, եղբայրներ,
Պիտի ուզե՛նք վանել վտարել քէնն ու ոին,
Ատելութիւնը, նենգն ու դաւն ու նախանձն,
Ու բոլոր մութ կիրքերը մեր սընսպարծ
Ունայնութեան յաղթահարուին, ու խօսի
Բարձրը, ազատ, յըստակ այն ձայնը միայն՝
Որ կը խեղդուի, կը ծածկուի շատ անգամ
Տըխուր՝ պըղտոր հըպարտութեան ճիչերէն,
Կայէնի ժանտ ու վատշըւէր մուռցքէն:
Պիտի ուզե՛նք սիրել զիրար, ու սիրել
Բարին, ընել բարին, հըգօ՞ր թեւերով
Թըռչելով վեր ամէն մըթին անդունդէ,
Կամբերնիս մեր ափին մէջ պինդ բըռնելով,
Լուսացընցուղ եւ շէտ՝ զերդ սուր մ'յեսանուած՝
Ժիտ եւ արթուն թըշնամիին դէմ՝ չարին:
Պիտի ուզե՛նք որ մարտկոցներն ինչան վար,
Զարդուփըշուր բլլան բոլոր շըղթաններն,
Եւ զուարթալոյս աշուընբրով դիտել պիշ
Այս զերագոյն զեղեցկութեամբ պատարուն
Անհետագօտ ըսքանչելի տիեզերքն,
Այս մարդուն, այս անտառակներն, այն լեռներն
Եւ այն ծոցն. օ՛ն, թող միակամ միաշունչ
Զեռքերն իրար փընտոնն, կըցուին իրարու
Եղբայրական սեղմունքներով, եւ յուզուած
Խօսքը գոտայ. Սիրենք զիրար, վաղը մենք
Պիտի չկըրնանք այլ եւս ներել մէկմէկու,
Եւ յոյս մ', երազ մը տալ փախչող այս ժամուն
Եւ կամ պարգեւ մը զըթուլթեան: Վաղը մենք,
Քաղցր եղբայրներ՝ որ մեզի հետ կը տեսնէք
Արեւն եւ այս շինջ գիշերներն, եւ անդուն
Ատղերու այս յաւէրժական հրաշալիքն,
Ո՛վ եղբայրներ, վաղը պիտի մեռնինք մենք:

Երկընքի դրան դիմաց հոգի մ'երեւցաւ,
Եւ մեծ հրեշտակ մ'անոր հարցուց. — Ո՛վ ես դուն,
— Ըզգաստացող մեղաւոր մ'եմ, կը յուսամ
Եւ կը խընդրեմ ինձ մըբացանակ. — Պատմէ արդ
Ի՞նչ էր յանցանքդ եւ ի՞նչ զըղշումդ. — Սիրեցի
Նէ որ սիրոյ կըտղուցընեիւ խօլ թափով՝
Ահեղօրէն, շամբօրէն ինձ անձնատուր՝
Տարփանքներու սէգ ու պըղտոր հորձքին մէջ
Կ'արհամարհէր նոյն իսկ երկնի պատիժներն:
Օրին մէկն ես յանկարծ վախէ բըռնուած
Եւ մըտածկոտ յաւէրժական փըրկութեամբ,
Ուզեցի այն արբշիւ հոգին սիրովատ
Մըրժել ինէ. եւ զի անկէ շուտ պըրծիմ,
Ըստիպուեցայ (նէ փաթթըւած էր ինձի
Յնորակոծի մ'յամատուլթեամբ) յօշոտել
Պատտառ պատտառ, անփոյթ նէրա ճիչերուն
Ուարիւններուն. սակայն պըրծայ վըրջապէս:
— Կորսուէ, զնա՛ (պատասխանեց խըստօրէն
Հրեշտակը), շուտ այս սուրբ սեմէն հեռացիր.
Ամէն ասեմ՝ զայն կը պըրժես կենալով:—

Պ Ա Ղ Ի Ի *

(Աւ Կ. Մ.)

Աւերմըն, ո՛վ օրիորդիկ, առ վստիչ...
Երբեք մտածե՛ր ես, ըսէ ինձ, ի՞նչ զաղտնիք
Կը պարփակէ իր մէջ այս բառն. ո՛չ անցեալն
Եւ ոչ ներկան՝ թէ՛ եւ ժրպտուն՝ ծիծաղկոտ
Զըքնաղագեղ արեւով,
Զունին դիւթանքն, անթառամ՝
Անհուն դիւթանքն այն բառին,
Թէ՛ Երբոր ան ըսպառնայ, թէ՛ խոտտանայ.
Զի իր իմաստն յըստակ է. —
Ո՛վ գիտէ ի՞նչ նոր պատահար կը սպասէ՝
Մեզի. խօսքե՛ր անուշակ
Թէ՛ զարթաններ մատնիչներու. շինջ կապո՛յտ
Թէ՛ մըբրկիներ. անտառակներ՞ լեռնային
Եւ ծաղկագարդ մարգէր, աղուոր բըլրակներ՝
Թէ՛ խորանդունդ վիհեր, ժայռեր սեպ. վաղի՛ւ.
Վաղի՛ւ, կախարդ անձնաթթ,
Զոր ցնորքը զուր կը պատէ
Ուրախութեան եւ կամ սուգի ըզգեստով.
Վաստըն կը միշտ կը խաբէ:
Յաւէրժական ըսփինքս, որու ամէն ինչ

* Վերջին քերթուած Վիկա. Արամբուրի:

Տեղիք կու տայ, եւ որու
 Հնարանոր է ամէն ինչ:
 Ամէն ինչ. ո՞վ օրհորդիկ, կ'իմանամ:
 Նըշոյլ մ'յանկարծ կը հալէ
 Կը ցըրուէ մէզ՝ մառախուղ.
 Եւ ցընծութիւնը մայիսի կը դառնայ
 Առջ թոյրեր բերող մեծմիկ սիւֆին հետ:
 Ամէն ինչ. եւ տըբախն մէջ ուր կու լար
 Անվըտտա՜ դառնն կասկածն,
 Յանկարծ՝ ինչպէս Արուեսակի
 Իրիկուան դէմ՝ կը վառի
 Կը ժըպտի յոյս մը սիրուն,
 Խոստում մ'որ բնաւ չի սըտեր:
 Ամէն ինչ. եւ շատ յանախ՝ երբ առոյգ
 Հասակը բիւր երագնեցող կը պըճնէ
 Գանձուրագեղ ճակատ մ'իբրու պըսակով,
 Կուսական զոյգ աչքերու մէջ կը դընէ
 Զոյգ լուսալիւր կայծակներ:

ԵՐԱՋԻՆ ՄԵՋ

Էր կորսուած ամէն ինչ:
 Զուր էր խընդրած եղկուհին
 Խօսք մը, խօսքիկ մ'հին սիրոյն
 Այն իրիկունը տըխուր.
 Եւ վըշտահար ու միայն
 Կը յեղյեղէր երագուն.
 «Ո՞վ Տէր, ո՞վ Տէր»:

Ուրիշ ոչինչ չէր ըսեր.
 Սահմըռկած սիրտն. ալ ուրիշ
 Խօսք չէր գիտեր հըընտիւնով.
 Նէրա՜ որուն կը սեղմէ
 Կոկորդն հանգոյց մը խեղզող՝
 Կը յեղյեղէր երագուն.
 «Ո՞վ Տէր, ո՞վ Տէր»:

ՄԱՏՐԻԿԱԼ

(Ա. Մարբիզուհի Լ. Տ. Պ.)

Այլը մընչեց. Այսբան շուշան, այսբան վարդ
 Ո՛ւսկից զըտաւ նէ. օր մ' ինծի ծանօթ չէր
 Պարտութիւնն, արդ ո՞չ եւս, տեղիք կու տան արգ
 Գոյններս հանդէպ նէրա գրիգ՝ Թարմ այտերուն:

Արփին գոչեց. Ամէնէն մեծ նախատիւնք
 Անկէ՛ նկաւ ինձ. արձակեց աստուածեան

Նըշոյներու դէմ վըհուկի իր վարսերն
 Եւ անոնցմէ՛ գեղեցկագոյն երեւցան:

Երկինքն հեծեց. Զեզ իր խարտեաչ ծամերով
 Եւ նըկարէր ծաղիկներովը դէմքին.
 Իր խոր ու մեծ աշուշներուն կապորտով
 Ա ինձ յաղթեց այս հըընշտակն երկրաւոր:

ԱՂԻՏԱ ՊՐՈՒՆԱՍՈՒՆ ԴԻ — — — — ՅՈՒՂԱՐԿԱՆՈՐՈՒԹԵԱՆ

Յաղթանակն է. կը տեսնե՛ս դուն.
 Կը լըսե՛ս դուն երգերն հըընուն.
 Քու Թարուած՝ խոնջ մարմնոյդ համար
 Քաղեր են բիւր վարդեր, դարձի անհամար:

Այս է վիճակը պըւէտին.
 Զնն յարգեր զայն, կամ թէ՛ կ'ատեն.
 Հընձե՛ց մահուան զայն գեթանդին,
 Կը հասկըցուի ու կը գովուի այն ատեն:

Երբոր բերբըրդ տակաւին
 Կը դիտէին պայծառ արփին,
 Ճակտիդ դրոշմեց փառքն իր շողինն
 Ու թեզ մընչեց խօսքերն իր խոր, շողողուն:

Բայց դամբանէդ թեզ կը տանի
 Վերակենցաղ՝ լուսալըսակ՝
 Ապրողներուն դէպ ի դասակ
 Իր թեւերովը կաշմբուտն, անուանի:

ՅՐԱՆՉԻՍԿԵԱՆ Ա Ա Ա Ա Ա Ա ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ

(Ա. Յովաննա Պառու)

- Սուրբ Ֆրանչիսկոս, կարծես թէ՛ ես կը լըսեմ
 Թուփին տակէն տըխուր շըշիւնը օճին:
- «Ես կը լըսեմ շըշիւնն հեզիկ սողոցինն
 Եւ թըշուտին դայալիկները վըսեմ»:
- Սուրբ Ֆրանչիսկոս, ճահիճի հոռ մը զագիւր
 Անտառային ճամբէն ինծի կը հասնի:
- «Ես կ'անոհեմ հոռ կենսատայի, ծոթրիինի,
 Կ'ըմպեմ՝ ես օդ մը ցընձաւէտ, կենսալիր»:

— Սուրբ Ֆրանչիսկոս, հոս կ'ընկերդմիւք, կ'իջնէ
Գիշերն ահա, հեռու ենք մեր խրջիկէն: [վար
— Աչուիդ տիղմէն վերցուր, մարդ, տես կը
[ծաղկեն
Ահա դրախտներն երկընքի շինջ աստղեր վառ»:

ՄԱՍՏՈՅԻ ՎԵՐՉԻՆ ԵՐԳԸ

Ծով, քեզի՛ է վերջին երգս.
Անլաց՝ քեզի՛ կ'ըսեմ հուսկ խօսքս յուսահատ,
Ո՛վ իմ վըշտիս նըման անծայր անհուն ծով:
Այս իմ տարփանջըս խօլ, այս հորձքս, այս
[ծարան՝
Ի գուր եղան. ճըշմարտութիւնն այս է, այս,
Ի գուր եղան. ու ծրարուած
Իմ խրոխտանքիս մէջ գոռոգ՝
Տեսքով՝ զըւարթ, բայց ոչ երբեք հասկըցուած,
Անցայ նս այս կենքէն իբրեւ անծանօթ՝
Դեպ ի ափունք մ'անծանօթ,
Խածխըծելով երկու ձեռքս
Որպէս զի ճիշտ բըռնեմ:
Ծով, քուկինդ եմ, զըրկէ՛ զիս,
Սեղմէ՛, փակէ՛ զիս, ինչպէս
Չեղաւ երբեք փակուած, չեղաւ սեղմուած
Այս իմ մարմինըս պաշտելի կուրծքին վրայ:
Հրաբորբք մի՛սըս քուկդ է,
Ջայն դու քու բիւր գալարներով պարուրէ.
Հանգչի՛, քու մէջդ ինչայ վար
Հուսկ ամպուած՝ յաղթըւած
Ահեղագոր համբոյրէդ:

Մ Ա Տ Ի Ի Վ Ա Լ

(Աւ Կոմուէն Կ. Լ.)

Չըքնաղագեղ կոմուէնի, լաւ գիտես զուն
Որ ասպետներ, քերթողներ բիւր՝ եռանդուն՝
Քեզ նիւթ ըրած իրենց զոգտրիկ երգերուն
Կողոպտեցին բոլոր կանառն աստղերուն,
Լիբանանու վարդենիներն, ու ծովուն
Մէջ ծածկըւած զանձերը շինջ՝ պըսպըղուն:
Ուրիշ բան չի մընար ինծի, բայց միայն
Քեզի նայիլ՝ մըտածելով աստղերուն,
Ծաղիկներուն եւ մարգարտեայ քարերուն:

Ի Մ Ա Ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Վ Ծ Ի

Արշալոյսին լրուութիւնները կարծես
Պիտ՝ ըսեն. — Ո՛ւր է ան՝ որուն յայտնեցինք
Կեր զաղտնիքներն ու տըւինք վառ զմայլումներ:

Մայիսի շինջ երկինքներուն մէջէ՛ զուարթ
Մայրամուտքին՝ ծիծեռնակները զունդ զունդ
Պիտի ճըճունեն. — Ո՛ւր զընաց ան՝ որուն մենք
Հոգին մեր հետը կը զգայինք. կը զգայինք
Որ կ'ընկերէր մեզի, ու վեր կը թեւէր
Կը մըխըրճէր անհունին մէջ մեզի հետ: —

Ու պիտ՝ հըծծեն վարդերն. — Ո՛ւր է սիրելին,
Որ կ'իմանար զազտնածածուկ մեր լեզուն: —

Եւ հարցընէ պիտ՝ իրիկունն. — Անիկա՛
Որ կը պաշտէր հեշտ մոռացօնք՝ զոր ես
Կը հեղում՝ ուր փախաւ: — Աստղերը միայն
(Կարծեմ) պիտի լռեն իրագէտ եւ զըւարթ:

ՆԵՈՒՒՈՒ ԵՂԲԱՅԻՆԵՐՈՒՍ

Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն,
Մըտերը ձեր ապագայի մտածումով.
Անգիտակից՝ զերդ խոտ, ծաղիկ ազազուն
Որ կը թօշնին մի միայն մէկ նըշոյլով:
Ու ձեր սըրտերն էին յոյսով թաթաղուն:

Կիթէ մենք չէ՛նք խոտի ծղիկներ երկրի վրայ.
Եւ արեգակը չի՞ ժըպտիր անտարբեր
Դառն ու դժխեմ բախտին որ մեզ կը մընայ,
Չափըփելով հանդերձ թոպէն մահաբեր:
Չէ՛նք միթէ մենք խոտի ծղիկներ երկրի վրայ:

Լուսնակը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր
Երէկ, այսօր չի փընտտեր, չի՛ նայիր, լուռ
Կ'անցնի կ'երթայ. զերեզմաններ ու անըր
Ամէն տեղ. յարկ մը չըմընաց կանգուն՝ ուր
Լուսկանը ձեր տուներուն վրայ կը ժըպտէր:

